



# Մ Ա Ս Ե Ա Յ Ա Ղ Ա Ի Ն Ի

Ա. Ի. ԵՏԱ. Բ. Ե. Բ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

Ա. Զ. Գ. Ա. Յ. Ի. Ն. Ք., Բ. Ա. Բ. Ո. Յ. Ա. Կ. Ա. Ն. Ք. Ե. Ի. Բ. Ա. Ն. Ա. Ս. Ի. Բ. Ա. Կ. Ա. Ն. Ք.

ԻՆՁ Է՛ Ա. Զ. Ա. Տ. Ո. Ի. Թ. Ի. Ի. Ն. Ը., Ե. Ի. ԻՆՁ Է՛ Ա. Ն. Կ. Ա. Բ. Գ. Ո. Ի. Թ. Ի. Ի. Ն. Ը.



Երբ որ մարդիկ այս կամ այն բանին վրայ ուղիղ ծանօթութիւն եւ յստակ գաղափար մը չունին, զարմանք չէ որ շատ անգամ այն բանը ուրիշ անոր նման բանի մը հետ խառնեն շփոթեն ու մէկը մէկալին անզր դնեն: Օրինակի համար, մէկն որ ճշմարիտ քաղաքավարութեան կամ վայելուչ կենցաղավարութեան ինչ լինելը չգիտեր, կըսէ թէ կեղծաւորութիւն՝ շողորթութիւն է, եւ մէկ ուրիշը կեղծաւորութեան ալ քաղաքավարութիւն կըսէ: Մէկըն որ բարեպաշտութեան եւ աղօթասիրու-

թեան ինչ լինելը չգիտեր, կըսէ թէ կրօնամոլութիւն կամ աւելորդապաշտութիւն է, մէկ ուրիշն ալ աւելորդապաշտութեան՝ բարեպաշտութիւն: Մէկն որ խնայողութեան ինչ լինելը չգիտեր, կըսէ թէ ագահութիւն է, ուրիշն ալ ագահութեան խնայողութիւն կըսէ: Չերկընցընեմք, այս կերպով ահա մարդիկ շատ անգամ բան բանի հետ կխառնեն տգիտութեամբ, դուցէ երբեմն ալ չարութեամբ, զոր օրինակ, խոնարհութիւնը ցածութեան հետ, հեղութիւնը յիմարութեան հետ, առատաձեռնութիւնը շռայլութեան հետ, ազգասիրութիւնը անձնասիրութեան հետ, լուսաւորութիւնը համարձակութեան

հետ, խոհականութիւնը վախկոտութեան հետ, քաջութիւնը յանդգնութեան հետ, եւ այլն, եւ խռովութեամբ ու կռուով աշխարհս կըլեցընեն :

Այսպիսի միմեանց հետ դիւրաւ խառնուող գաղափարներէն են նաեւ բարեկարգ ազատութիւնն ու անսանձ անկարգութիւնը : Վասն զի անկարգ համարձակութենէ չափազանց վախ ունեցող մարդը որ եւ իցէ ազատութիւն անկարգութեան տեղ կգնէ . եւ անոր ներհակ՝ ազատութեան վրայ սաստիկ սէր ունեցողը՝ կարգ կանոն սիրողին վրայ արհամարհանօք եւ ատելութեամբ կնայի :

Եւրոպական ազգաց մէջ որոնք որ ուրիշներէն աւելի առաջ գնացած են քաղաքակրթութեան կողմանէ, նոքա ուրիշներէն ալ աւելի փորձով տեսեր ու հասկըցեր են այս ծուռ գաղափարներուն մեծամեծ վնասները . վասն զի մէջերնէն շատ մարդիկ անդադար ազատութեան ետեւէ լինելով՝ շատ անգամ անկարգ համարձակութեան եւ անօրէնութեան մէջ ընկեր են . շատ անգամ ալ կարգ կանոն՝ օրէնք իրաւունք գնեմք ու պահպանեմք ըսելով՝ բռնաւորութեան ու գերութեան մէջ ընկեր են :

Իսկ արեւելեան ազգերը որչափ ալ իբնէ ազատասէր լինին, քանի որ եւրոպացուց համարձակութեանը եւ կամ՝ ճշմարիտ ազատութեանը կնային՝ իրենց թէ օրինաւոր եւ թէ անիրաւ կապերուն ծանրութիւնը կարծես թէ աւելի կզգան, ուստի անոնց պէս կամ անոնց հետ « Կեցցէ ազատութիւն » կկանչեն՝ եթէ ոչ ձայնով, գէթ սրտանց հառաչելով : Բայց այս բանիս մէջ ալ չխաբուելու համար պէտք է որ լաւ գիտնան թէ եւրոպացի քաղաքագէտ իմաստունները ինչպէս կհասկընան կանոնաւոր ազատութիւն ըսածնին : Փորձ մը փորձեմք նոցա եւ մեր կարծիքները այս տեղ համառօտելու՝ ըստ խնդրոյ մերազնեայ խոհական եւ ազգասէր անձի մը :

Ազատութեան բուն սահմանը՝ այսինքն ինչ բան լինելը՝ ամէն մարդ միակերպ չհասկընար : Ոմանք կըսեն թէ « Ազատութիւնը այն կարողութիւնն է, որով մարդս իւր բնական, մտաւորական ու բարոյական կարողութիւնները համարձակ կբանեցընէ » : Ոմանք թէ « Ազատութիւնը այն է որ մարդ չկարենայ բռնադատուիլ՝ օրէնքին չհրամայած բանը ընելու » : Ոմանք թէ « Ազատութիւնը այն է որ մարդ կարողանայ օրինաց թոյլ տուած ամէն բաներն ալ ընել » : Ոմանք թէ « Ազատութիւն

է ընել այն ամենայն բանն որ ուրիշի վնաս մը չբերեր » : Ոմանք թէ « Ազատութիւնէ կարենալը համարձակ խօսիլ եւ գրել սրտին ուղածը, ժողովքներ ընել եւ իրեն գատատանը ինքը կտրել » : Ոմանք ալ թէ « Ազատութիւն է մարդուս այն բնական զգացմունքը՝ որով գիտէ ու կխմանայ թէ ինքը տէր է իրեն կամացն ու գործողութեանը » :

Այսքան իրարմէ տարբեր կերպերով արբուած սահմաններէն ալ ոչ ապաքէն կերելի յայտնապէս՝ որ մարդիկ ազատութեան ինչ եղածը գեռ ինչպէս որ պէտք է չեն հասկըցած, թէպէտ եւ մէկ մարդ մըն ալ չկայ աշխարհիս երեսն որ չզգայ ու չգիտնայ թէ ինքը ազատ ստեղծուած է յԱստուծոյ : Այս անոր կնամանի որ ամէն մարդ ալ գիտէ թէ հոգի մը ունի իւր մարմնոյն հետ կապուած, ու մարմնոյն կեանք տուող, բայց չգիտեր թէ ինչ է հոգին եւ ինչպէս կապուած է մարմնոյն հետ : Ուրեմն փոխանակ ազատութեան ինչ եղածը հասկընալու համար խելք յոգնեցընելու, գոնէ ազատութեան գլխաւոր յատկութիւնները տեսնեմք եւ անով գոհ լինիմք :

Մարդս մտքին աչքովը կտեսնէ ու սրտին մէջ կզգայ ամէն ատեն որ իւր կամքը ազատ է իրեն գործողութեանցը մէջ, այնպէս որ նիւթական աշխարհիս արգելքները ամենեւին իրեն գէմ ոյժ մը չունին, եւ կրցածին չափ կբարձրանայ ու կպըտըտի մտաւոր ու բարոյական աշխարհին անհուն ընդարձակութեանը մէջ : Բայց այն մտաւորական աշխարհէն նիւթական աշխարհիս վրայ իջնելուն պէս՝ կտեսնէ որ իւր ազատութիւնը հազարումէկ կապեր՝ արգելքներ ունի . վասն զի իւր քովերն եղած մարդիկ ալ նոյն անձնական ազատութեամբ որ շարժին՝ հարկաւ իրեն ազատութեանը քիչ շատ արգելք պիտի լինին . եւ որովհետեւ ինքը հարկ կհամարի որ ուրիշները իւր ազատութեանը արգելք չընեն, դիւրաւ սիրտը կվրկայէ թէ ինքն ալ պէտք չէ որ ուրիշներուն ազատութեանը արգելք ընէ . ուստի իւր ազատութեանը կամաւորապէս սանձ մը կգնէ, եւ կպահանջէ որ ուրիշներն ալ սանձեն իրենց ազատութիւնը՝ երբոր անկից իրեն վնաս մը կրնայ պատահիլ : Այս է ահա իրաւանց եւ պարտուց աղբիւրը, եւ այս է օրինաւոր ըսուած ազատութիւնը : — Իսկ այս պարտքերը որոշու եւ իրաւունքները ձանջընողը ո՞վ պիտի լինի մարդկանց, եթէ ոչ նոցա միաբան հաւանութեամբը ընտրուած կամ

Հաստատուած Իշխանութիւնը, եթէ ճշմարիտ է այն առաձըր թէ «Ձայն Հասարակաց՝ ձայն Աստուծոյ», մեք գիտեմք որ նոյն պատճառաւ ալ եւս առաւել ճշմարիտ է առաքելոյն պատգամը թէ «Ոչ ուստեք է Իշխանութիւն՝ եթէ ոչ յԱստուծոյ . . . այսուհետեւ եթէ որ Հակառակ կայ Իշխանութեանն, Աստուծոյ հրամանին հակառակ կայ<sup>(\*)</sup>»:

Ասով չբտուիր թէ մարդուս ազատութիւնը կկորսուի. ոչ, մանաւանդ թէ աւելի ալ կհաստատուի կուստովնայ, վասն զի այլ եւ այլ մարդկանց անձնական ազատութիւնները մէկտեղ գալով՝ անոնք Հասարակաց ազատութեան եւ իրաւունքին պաշտպան կընտրեն Իշխանութիւնը, եւ կամաւորապէս ու ազատօրէն կհնազանդին անոր. եւ ահա այս մըտքով է որ գաղղիացի հեղինակի մը գեղեցիկ զրուցուածքին պէս՝ մարդս կրնայ ըսուիլ «Ազատօրէն գերի»:

Այս ողջամիտ վարդապետութենէն կհետեւի որ մարդկային ազատութիւնը երեք գլխաւոր յատկութիւններ ունի, կամ թէ երեք վիճակի մէջ կրնայ մտածուիլ. առաջինն է անձնական ազատութիւն, երկրորդը ընկերակցական ազատութիւն, եւ երրորդը քաղաքական ազատութիւն:

Առաջինը ըստ ինքեան չափ եւ սահման մը չունի, վասն զի ամէն մարդ բացարձակ տէր է իւր կամացն ու մտացը: Երկրորդը չկըրնար անսահման լինել, վասն զի ուրիշներն ալ անձնական ազատութիւն ունենալով՝ իհարկէ իրենց իրաւունքը կպահանջեն հաւասարապէս: Իսկ երրորդը հարկաւ պէտք է որ գատաւոր կենայ անձնական եւ ընկերական ազատութեանց մէջ, ու երկուքին ալ պէտք եղած պաշտպանութիւնն ընէ՝ դարձեալ նոյն նախընթաց եւ հետեւորդ անհրաժեշտ ազատօրէն հաւանութեամբը:

Այս երեք տեսակ ազատութեան սրն ալ վերցընես կամ տկարացընես, անտարակոյս մարդկային ազատութիւնը կլինասուի ու կըվերցուի, եւ մեծամեծ տագնապութիւններ կըծագին, ինչպէս որ շատ անգամ խիստ շատ ազգաց պատմութիւններու մէջ տեսնուած է:

Ահա Գաղղիացիք իրենց մեծ յեղափոխութեան ատենը «Կեցցէ ազատութիւն» կանչուըռտելով՝ իրենց թագաւորին գլուխը հըրապարակաւ կտրեցին. վասն զի գիտէին կամ մտքերնին գրած էին՝ թէ թագաւորը իրենց անձնական, ընկերական եւ քաղաքական ազա-

տութիւնը վերուցեր կամ պակսեցուցեր է. եւ նոյն Գաղղիացիք դարձեալ «Կեցցէ ազատութիւն» կանչելով՝ չարաչար սպաննեցին Ռոպէտիէրը՝ որ թագաւորը գլխատել արւողներուն գրեթէ գլխաւորն էր: Ըսել է թէ ինչպէս որ առաջ մտքերնին գրած էին թէ իրենց անձնական եւ ընկերական ազատութեանը արգելք եղողը թագաւորն էր, ու զինքը վերուցին, յետոյ երբ տեսան որ նոյն իսկ անսանձ ազատութեան վրէժխնդիր եւ ախոյեան ելնող Ռոպէտիէրը ամենայն իշխանութիւն իւր ձեռքը կուղէ առնուլ, եւ ուրիշներուն ազատութիւնը սանձակոծել, անոր ալ դէմ ելան:

Ապա ուրեմն ազատութեան խնդիրը սրբան ալ փիլիսոփայական եւ մութ խնդիր մը երեւի, այսքանը ամենուն յայտնի ու ամենուն գիւրաւ հասկընալու բանն է որ նախ մարդս՝ իբրեւ ազատ եւ ինքնիշխան կամաց տէր՝ ազատ է սր եւ իցէ կարծիք եւ միտք ունենալու. ուստի եւ անիրաւութիւն ու անտեղի բռնադատութիւն կլինի ըսելը թէ անպատճառ պէտք է ամէն մարդ այս ինչ կարծիքը ունենայ կամ ընդունի սր եւ իցէ նիւթոյ մէջ: Բայց որովհետեւ ընկերական վիճակն ալ այնպէս բնական է մարդուս որ գրեթէ կարելի չէ մտածելն որ մարդս մինակ եւ ամէն տեսակ կապակցութենէ ազատ լինի: Ըսել է թէ, երկրորդ, պէտք է ուրիշներուն վրան ալ նոյն ինքնիշխան ազատութիւնը ճանչնայ, եւ ինքն ալ անոր չհակառակի: Ասկից կհետեւի, երրորդ, որ օրէնք մը պէտք է՝ ընկերական մարդկանց յարաբերութիւնները կարգի գնող, եւ իշխանութիւն մը՝ այն օրէնքը պահպանող ու կատարել տուող:

Երբոր երկար ատեն գերութեան եւ սուրբկութեան լուծին տակը մնացած ժողովուրդ մը ազատութեան աւետաւոր ձայնը լսէ, սաստիկ ուրախութենէն գուցէ եւ ոչ կրնայ մտածել թէ այն ազատութիւն ըսուածը ինչ բան է. կարծէ թէ ազատ մարդը ինչ որ ուզէ կըրնայ ոչ միայն մտածել, այլ եւ խօսիլ, գրել, ընել համարձակ սր եւ իցէ մարդու վրայ, սր եւ իցէ մարդու դէմ. ուրիշի հաւատքը հայհոյել, ուրիշի առանձնական կեանքը խայտառակել, ուրիշի պատիւը ոտքի տակ առնուլ, տէրութեան տուրք չտալ, ուրիշի ուղորմութիւն չընել, ուրիշը զրկել, կողոպտել, նախատել, եւ այլն, եւ այնու ամենայնիւ՝ իբրեւ ազատ մարդ՝ անպատիւ մընալ, հարկ չէ ըսել թէ կմոռնայ այնպիսին

(\*) Հոովմ. թ), 1, 2:

որ ամէն մարդ ալ իրաւունք ունի ապաքէն իրեն ըսած ազատութեամբը մտածելու, խօսելու, գրելու, գործելու. եթէ այնպէս է, ո՞ւր կ'մնայ իւր ազատութիւնը՝ երբոր յաղթուի ուրիշներուն ազատութենէն: Դուն մէկ հոգի ես. ազատ լինելովդ՝ կուզես ամէն մարդու ապտակ զարնել. ինչ իրաւունք կունենաս բողոքելու՝ եթէ ուրիշներն ալ, — որ անշուշտ քեզի պէս ազատ են, — կամենան գքեզ ապտակել՝ ճեծել ու ճեծի տակ մեռցընել: Եթէ ըսես որ նոցա ըրածը ազատութիւն չէ, անկարգութիւն է, — գիտցիր որ քու ուղածդ ալ նոյն անկարգութիւնն է, եւ ոչ թէ բարեկարգ ազատութիւն:

Բարեկարգ ազատութիւն ո՞ւր կայ ուրեմն աշխարհիս երեսը, բայց եթէ այն տէրութեանց մէջ՝ ուր արդար օրինօք կկառավարուին մարդիկ. եւ ո՞րչափ որ երկրի մը օրէնքները արդար են ու լաւ կպահուին, այնքան ալ անոր մէջ ազատութիւն կայ, եւ բնակիչքը երջանիկ են: Իսկ ուր օրէնքները պակասաւոր են, ուր հաւասարութիւն իրաւանց չկայ, ուր օրինաց ձիշգ կատարմանը վրայ պէտք եղած հսկողութիւնը կամ իշխանութիւնը չկայ, այն տեղը հարկաւ գերութիւն ու ստրկութիւն կքաշեն շատ մարդիկ. եւ եթէ ոմանց ազատութիւն երեւնայ այն երկրին մէջ եղած անկանոնութիւնը, ո՞չ ապաքէն աւելի լաւ է այնպիսի ազատութեան վայրենի սանձարձակութիւն ըսել՝ քան թէ քաղաքական ազատութիւն, աւելի դազանային ինքնօրէնութիւն՝ քան թէ մարդկային վիճակ, եւ պարզապէս՝ անսանձ անկարգութիւն եւ անօրէն աւազակութիւն:

Վերջացընեմք խօսքերնիս՝ յիշելով երեւելի մատենագրի մը ըսածը թէ «Ազատութիւնը նման է անմեղութեան ու առաքինութեան. քանի որ մէկը ունի ու կվայելէ ազատութիւնը, անոր յարգն ալ կճանչնայ. կորսընցընելուն պէս՝ անոր համն ու յարգն ալ կկորսընցընէ»: Եթէ քրիստոնէաբար մտածեմք, յայտնի բան է որ ճշմարիտ ազատութիւնն այն է՝ որ մարդս ախտի եւ մեղաց գերի եւ ծառայ չլինի, յորոց արգէն ազատեց զմեզ Քրիստոս, եւ ոչ թէ այն՝ զոր կըխոստանան ախտամոլ մարդիկ, որք եւ առա-

քելոյն ըսածին պէս «Նոցա ազատութիւն խոստանան, եւ ինքեանք ապականութեանն ծառայք են» (\*): Այսպիսիները ո՞չ թէ ազատասէրք են, հապա ազատամոլ գերիք, այսինքն ազատութիւն ազատութիւն կկանչեն, ու իրենք իրենց մոլութեանցը մէջ եւս առաւել կպաշարուին կկաշկանդուին: Այն է իրենց ջանքը որ առաջ յաւիտենական օրէնքէն՝ այսինքն խղճմտանքի կապերէն ազատին, եւ յետոյ ամէն տեսակ մարդկային օրէնքէ. բայց բարեբարոյ անմեղ մարդիկ չեն խաբուիր ու պէտք չէ խաբուին անոնց խօսքերէն՝ քանի որ անոնց գործքին կնային: — Երկիր երկրի վրայ աւելի ազատական օրէնքներ կրնայ ունենալ՝ բնակիչներուն յառաջադիմութեանն ու քաղաքակրթութեան աստիճանին համեմատ. բայց մեծ անխոհեմութիւն է պահանջելը որ ամէն երկիր ալ իսկոյն նոյնպիսի ազատութիւններ ունենայ: Մարդկային ազգն ալ, ինչպէս եւ իւրաքանչիւր ազգ, իրեն տղայութիւնը, երիտասարդութիւնն ու կատարեալ մարդկութիւնն ունի. շատ ազատութիւններ կան որ այսօր թերեւս չունի մարդկային ազգը, կամ ո՞ր եւ իցէ ազգ, եւ վաղը կունենայ. բայց վաղուան ունենալիքը այսօրուրնէ տալը անօգուտ՝ շատ անգամ ալ վնասակար կրնայ լինել: Ասոր համար է որ տեղ կայ՝ ուր որ ժողովուրդը ազատօրէն ինքնիրեն օրէնքներ կզնէ ու ինքզինքը կըկառավարէ. տեղ կայ՝ ուր որ դարձեալ ժողովուրդը կզնէ օրէնքները, բայց կառավարութիւնը ուրիշի կյանձնէ. տեղ ալ կայ՝ ուր ժողովուրդը իրեն կառավարողը միայն կընտրէ ու կհաստատէ, եւ նորա դրած օրէնքներուն կհնազանդի. ուստի կարելի չէ ըսել թէ մէկ տեղոյն ազատութիւնը միւսին ալ պէտք է անպատճառ յարմարի՝ քանի որ այնչափ արգելքներ ու դժուարութիւններ կան մարդուս առջեւը՝ ճշմարիտ ազատութիւնը վայելելու, եւ անոր հակառակ անսանձ անկարգութեանէն հեռու մնալու:

Քուրիտովին յաջորդ առակը՝ գեղեցիկ օրինակ այս ճշմարտութեանց:

(\*) Բ Անտր. Բ, 19:

